

ԱՄԱՆՈՐԸ ՀԱՅՈՑ ԱՆՑԵԱԼԻ ԱՊՐՈՒՄՆԵՐՈՒՆ ՄԷՋ

Ամանոր, Տարեմուտ, Տարեգլուխ,
Նոր Տարի, Կաղանդ բառեր են, որոնցմով
կը յատկանշուի տարւոյն առաջին օրը:
Այս օրերէն ամէնէն աւելի գործա-
ծական բառը Կաղանդն է: Կաղանդ
բառը կը սերի լատիներէն Գալէնտակ
(Calendae) բառէն՝ որ իր կարգին կու
գայ յունարէն գալիօ բառէն՝ կանչել
նշանակութեամբ: Հին օրերուն, ամէն
ամսագիշուն, ժողովուրդը կը հրաւիրուէր
Հոռմի Կապիտոլի տաճարը եւ բուրմ
մը հանդէս գալով, հրաւիրեալներուն
կը խոսէր այդ ամսուան ընթացքին
կատարելի տօնակատարութիւններու
մասին: Հոսկէ կու գայ կանչել բառին
կապը կաղանդ բառին հետ: Կաղանդ
բառը իր ներկայ իմաստով կը նշանակէ
տարեգլուխ: Այդ պատճառով այս տօնը
կը նշուի յատուկ հանդիսութիւններով
եւ զանազան սովորութիւններով:
Կաղանդ բառը, ըստ Հիւպշմանի, իր
յունարէն ծագումով, կը նշանակէ
ամսուայ առաջին օրը, որ հայերու
համար պարգեւաշնորհման օր կը
նկատուի, այդ պատճառաւ ալ այս
օրուայ նուէրները կը կոչուին
կաղանդչէք՝ կաղանդել (նուէր տալ)
բառէն մեկնելով:

Անցեալի մէջ հայերու մօտ
 Նաւասարդ ամսուայ առաջին օրն էր
 Ամանորը: Նաւասարդ պարսկերէն կը
 նշանակէ նոր տարի, իսկ հնդկերէն
 նաւասարդան, կը նշանակէ ջուրերու
 տօն: Նաւասարդը հայկական առաջին
 ամիսն է: Հայոց տասներկու ամիսներն
 են՝ Նաւասարդ, հոռի, սահմի, տրէ,
 բաղոց, արաց, մեհեկան, արեգ, ահեկան,
 մարերու, մարգաց, հրոտից: Հայկական
 հին աղրիւրները կը յիշատակեն նաև
 ամսուայ իւրաքանչիւր օրուայ անունը:

Նաւասարդեան տօնակատարու-
 թիւնները մեծաշուի կերպով կը
 կատարուէին Բագրեւանդ գաւառի
 Բագաւան կամ Դիցաւան գիւղաքաղաքին
 մէջ: Ըստ Ագարանգեղոսի, Ամանորը
 ամրող հայութեան համար իրական
 մեծ ուրախութեան օր էր.
 «Յուրախութեան նաւասարդ աւուր»:
 Այս տօնախմբութիւններուն կը
 մասնակցէր արքայական տունը՝ իր
 աւագանիով, նախարարներ սեպուհներ
 ու ամրող ժողովուրդը: Այս տօնը մեծ
 նշանակութիւն ունէր հայերու համար:
 Տօնական այդ օրը յուշող յատուկ երգի
 մը պատառիկը հասած է մեզի՝ Գրիգոր
 Մագիստրոս մեծահամբաւ մատենագրի
 նամակներէն մէկուն մէջ.

«Ո տայր ինձ զծուի ծխանի

Եւ զառաւօտն նաւասարդի,

Զվազելն եղանց եւ զվարգելն

եղչերուաց.

Մեմ փող հարուամ եւ բմրկի
հարկանէամ

Որպէս օրէն է բագաւորաց:»

Նաւասարդ ամիսը 11 Օգոստոսին
 կը սկսէր: Հայոց նոր տարին կը սկսէր
 11 Օգոստոսին: Ըստ հայկական
 աւանդական աղրիւրներու, նոյն այդ
 շրջանին կը զուգադիպէր հունձի տօնը:
 Այդ օր Հայաստանի ամէն կողմէն
 ժողովուրդը կը հաւաքուէր Բագաւանի
 մէջ, ուր հունձի պտուղներէն զոհ եւ
 նուէր կը մատուցանէր: Դարձեալ ըստ
 հայկական աւանդական աղրիւրներու,
 հայոց Ամանորը կրկնակ տօնակատարու-
 թիւններով կը յատկանշուէր: Նոյն օրը
 տօնն էր նաև հայու Արամազդ եւ
 Անահիտ չաստուածներու, որոնի կը
 յիշատակուէին որպէս «դիցն ամանորա...
 դիցն վանտրի»: Այսպէս՝ Նաւասարդեան

տօնակատարութիւնները, որոնք բանի մը օր կը տեսէին, հայերու համար ազգային համախմբութեան, միասնութեան եւ միակամ ոգիի արտայայտութեան առիթներ էին, որովհետեւ այդ աշխարհախումը տօնակատարութիւնները իրենց բազմազանութեամբ եւ այլատեսակութեամբ կը վերակենդանացնէին հայրենական այնպիսի սովորութիւններ, արարողութիւններ, որոնք ամրող ազգը վերածած էին մէկ հօտի եւ մէկ հովիւի:

Հետագային, Քրիստոնէութեան Հայաստան մուտքով, նաւասարդեան տօնակատարութիւններէն շատեր «Քրիստոնէացած» կերպով մնացին մեր ժողովուրդի բարեպաշտական սովորութեանց եւ հաւատալիքներու մէջ: Այդ տօներէն են Տեառնընդառաջի Տէրնտասի հրավառութիւնը, բարեկենդանեան խաղերը, Համբարձման վիճակախաղերը եւ Վարդավառը: Ս. Աստուածածնի վերափոխման տօնի խաղողօրինէքը եւս իին հունձի տօնէն մնացած յիշատակ մընէ: Քրիստոնէութեան ընդունումով՝ Նաւասարդ լի տօնը փոխարինուեցաւ Ս. Յովհաննէս Մկրտչի եւ Ս. Աքանագինէի տօնով, զոր հաստատեց Ս. Գրիգոր Լուսաւորիչ՝ յատուկ հրահանգով մը. «Տօն մեծ հոչակել»:

Անշուշտ, դժուար է նշգրիտ կերպով ըսել, թէ մեր ժողովուրդը ե՞րբ սկսաւ և Յունուարին տօնել նոր Տարին: Մէկ բան որոշ է, որ և Յունուարը որպէս նոր տարւոյ սկզբնաւորութիւն՝ համեմատաբար աւելի վերջին ժամանակներու տնօրինութիւն մընէ է: Հին տարիներուն, ազգերը տարբեր բուականներով եւ սովորութիւններով կը տօնէին նոր Տարին: Բարելացիները՝ կը տօնէին գարնան գիշերահաւասարին: Հրեաները երկու առիթներով կը տօնէին նոր Տարին. առաջինը կրօնական

իմաստով՝ գարնան գիշերահաւասարին, իսկ երկրորդը՝ բաղամական թշրին լին: Հոռմէացինները՝ և Մարտին: Բիւզանդացինները եւ ուրիշ յոյներ և Սեպտեմբերին: Նոյնական մինչեւ 1699: Հին գերմանացինները՝ ձմեռուայ արեւադին: Հին պարսիկները՝ աշնան, Սասանեան շրջանէն սկսեալ՝ 21 Մարտին: Հնդիկները՝ գարնան գիշերահաւասարին (Մարտ) յաջորդող նոր լուսնին: Երովայացինները՝ 12 Սեպտեմբերին, իսկ չինացինները 10 Դեկտեմբերին:

Նոր տարին և Յունուարին տօնելու սովորութիւնը Յուլիան (Յուլիոս Կեսար, Ն. Ք. 46) տոմարով հաստատուեցաւ: Քրիստոնէական եկեղեցին ինքը եւս և Յունուարը որպէս նոր Տարի ընդունեց, սակայն բուռն կերպով դատապարտեց Հոռմի մէջ նոր Տարուայ առիթով Յանոս չաստուածին նուիրուած աշխարհիկ հանդիսութիւնները, շուայտ խնցոյքներն ու անքարոյ դիմակախաղերով կատարուող տօնախմբութիւնները: Այս հեթանոսութենէն անցան Քրիստոսի Շննդեան տօնին՝ 25 Դեկտեմբերին: Այս աշխարհիկ խրախնանքներն ու դիմակախաղերը բաւական երկար ժամանակ մնացին Փրկչի ծննդեան տօնի ուղեկիցները: Այսօր գրեթէ դադրած են այդ սովորութիւնները. մնացած են միայն այդ բոլորի հետքերը: Կաղանդ պապան իր դիմակաւոր եւ այլանդակ պարերով, ընտանեկան խրախնանքները՝ մտերմիկ շրջանակի մէջ: Համաձայն գրաւոր աղբիւրներու՝ և Յունուարի տօնակատարութիւնները որպէս Ամանոր, ԺԶ դարուն ընդունեցին Եւրոպայի մէջ, Ֆրանսայի մէջ 1564ին, Հայաստանի մէջ 1575ին, Գերմանիոյ մէջ 1648ին, Ռուսաստանի մէջ 1699ին, Իտալիոյ մէջ 1750ին, Անգլիոյ մէջ 1773ին:

Դժուար է նշգրիտ, թէ ե՞րբ է որ

և Յունուարը որպէս Ամանոր կամ Կաղանդ մուտք գործած է մեր մէջ։ Մէկ բան որոշ է սակայն, որ մինչեւ ժթ. դար, Հայաստանի զանազան շրջաններուն մէջ նաւասարդը կը նշուէր որպէս նոր Տարի։ Կ'ենթադրուի որ ժէ դարու կիսուն՝ և Յունուարը որպէս նոր Տարի՝ մուտք գործած ըլլայ հայերու մօտ։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԸ ՏՕՆՈՒԷՐ ԿԱՂԱՆԴԸ

Կաղանդի կամ նոր տարուայ տօնախմբութիւններու մէջ երկու էական կարեւոր կէտեր կան, առաջին՝ տօնը կանխող սովորութիւններ, երկրորդ՝ տօնի հետ կատարուող սովորութենական արարողութիւններ։

Կաղանդի նախընթաց օրը լուացի եւ հացըուխի օր էր, եթէ նոյնիսկ լուաց չըլլար եւ եթէ առատ հաց ըլլար։ Մայրիկը մարդակերպ հացիկներ կը պատրաստէր, աչք, ժիթ, բերան, ձեռք ու ոտք յարմարցնելով անոնց։ Այս հացիկները կը կոչուէին ասիլ-ասիլ։ Տան տղաներու համար՝ հիւսեր (խմորի երեք երկար ու բարակ կտորներ՝ մազի ձեւով հիւսուած)։ Թէ՛ խմորէ բանձր հաւկթածեւ բակները եւ թէ՛ հիւսերը բախտարեր կը համարուէին, երբ եփելու ատեն սկսէին ուոխիլ։ Հայ գիւղացին չէր մոռնար նաեւ իր անասունները՝ գումէշներն ու եզները, որոնց համար կլկալ կամ բլիթ կը շինէր, տեսակ մը կլոր եւ մէջտեղը ծակ հացիկներ։

Ուրիշ գեղեցիկ սովորութիւն մըն էր Կաղանդին նախորդող գիշերը կամ 31 Դեկտեմբերի երեկոյեան ժամերուն տղաներու այցելութիւնը տունէ տուն։ Այս պտոյտներու ընթացքին տղաներ շնորհաւորութիւններ ու նուէրներ կ'ընդունէին տան անդամներէն։ Տունէ տուն պտըտելու ընթացքին տղաներ երդիներէն իրենց մաղքանքը ըսելով՝ բուխերիկներէն բոկով տոպրակ մը.

կողով եւ կամ գուլպայ կ'իշեցնէին, որուն մէջ տանտիկինը իր նուէրները կը լիցնէր, ընդհանրապէս չոր պտուղ եւ կարկանդակ։ Երբեմն տղաները կատակի համար տոպրակին մէջ կատու մը կամ կօշիկ մը կը դնէին։ Հետաքրքրական էին այդ առիթով երգուող ժողովրդական երգերը, որոնք թէ՛ արուեստով, եւ թէ՛ բովանդակութեամբ մանկական էին ու անպահոյն։

Հետաքրքրութեան համար կու տանք բանի մը նմոյշներ այդ երգերէն։

ՎԱՆ

«Հալելա, հալելա,
Մեր տունը նլորք լէնա,
Զեր տունը մանտար լէնա...»

ԱԿՆ

«Այսօր կաղ, առտուն կաղոնտ է Տանտիկին, տանտիկին,
Ելի՛, գնա մարագն ի վար,
Կարճ բռնէ, երկայն կըյէ։
Կամըցուկ, ուր մատիկդ չի կըյես,
Ով որ տայ շէն մընայ:
Ով որ չի տայ հաւուն տոտողիկը
չորանայ»։

ՍԵՐԱՍՏԻԽ

«Նէնէներ-մամաներ, կալնիոս
կաղանդող տուէֆ։
Տարին օրիկ մըն է, ամէն տարի բարով
հասնի աս օրերս»

Նոր տարուայ առիթով տուներ այցելելու եւ շնորհաւորելու գեղեցիկ սովորութիւնը մեծերու մօտ եւս կար, սակայն Կաղանդի օրը գիւղացիները յատուկ նուէրներով բահանային եւ գիւղապետին կ'այցելէին։ Երգնկայի մէջ սովորութիւն էր խնձոր եւ նարինջ տանիլ որպէս նուէր։

Հայկական կաղանդի առանձնայատկութիւններէն մէկը Կաղանդի

ուտեստեղէնն էր: Կաղանդի սեղանի ուտելիքներու մէկ մասը կանուխէն պատրաստուած ու պահուած կ'ըլլար, ինչպէս չոր պտուղներ՝ ընկոյզ, չամիչ, կաղին, նուշ, բուզ, շարոց, պաստեղ, իսկ խմորեղէններն ու յատուկ ուտելիքները ՅՕ-ՅԼ Դեկտեմբերին եւ Կաղանդի օրը կը պատրաստուէին:

Խմորեղէններու միջեւ ամէնէն նշանաւորն էր «Դարի» կոչուած հացը, որ նոր Տարին կը խորհրդանշէր: «Դարի»ն ցորենի ալիւրով ու ջրով կամ կարով շաղուած մեծ, բոլորշի եւ տափակ հաց մըն էր, որուն երեսը ընկոյզով, չամիչով կամ զանազան նկարներով զարդարուած կ'ըլլար: Այս հացին վրայ երբեմն խաչ մը կամ նոր Տարուայ թուականը փորագրուած կ'ըլլար: «Դարի»ի մէջ դրամ կը դրուէր որպէս բախտի նշան եւ որուն որ այդ դրամը բաժին իյնար, ան կ'ըլլար նոր տարուայ տէրն ու ընտանիքի բախտաւորը:

Այստեղ կ'արժէ յիշել, որ «Դարի»ի այս սովորութիւնը Միջինքին եւս կ'իրագործուէր՝ Վանի, Մալաթիոյ, Վաղարշապատի եւ Հայաստանի ուրիշ գաւառներուն մէջ:

Հայկական կաղանդի իւրայատուկ խմորեղէններէն էր նաև գարան, որու պատրաստութեան նիւթերն էին՝ ցորենի ալիւր, «արդար իւղ», հաւկիր, կաթ եւ խորիս: Վահան Վրդ. Տէր-Մինասեան իր «Անգիր դպրութիւն եւ հին սովորութիւններ» անուն գիրքին մէջ կը գրէ. «Գարան է Կաղանդի փառքն ու փայլը: Գարայի խմորը, եթէ օրը ուտիք ըլլար, որովհետեւ Աստուածայայտնութեան ու Զատկին եւս գարա շինելու սովորութիւն կար, կարով շաղուած կ'ըլլար, իսկ եթէ պահէի օր ըլլար, ինչպէս Կաղանդինը, մեղրով շաղուած կ'ըլլար, որուն կ'ըսուէր խորիս կամ

խորիս: Գարայի երեսի վրայ կը նկարուէին տեսակ-տեսակ կենդանիներու եւ բոչուններու ձեւեր եւ շատ անգամ տաճարներու նկարներ: Գարայի ձեւն կ'ըլլար կլորակ, երբեմն խաչաձեւ, ծուածեւ, եռանկիւն կամ բառակուսի: Երգնկայի գարան բառակուսի կ'ըլլար»:

Բացի «Դարի»էն ու «գարայ»էն՝ նոր Տարուայ առիթով կը պատրաստուէին նաև ուրիշ խմորեղէններ, որոնք տարրեր վայրերու մէջ այլ անուններով կը կոչուէին:

Հայ ժողովուրդի նոր Տարուան կապուած հաւատալիքներէն էր Կաղանդի իրիկունը տան կրակարանը կաղնտելը, օջախի մը մէջ գերանի ծայրը դնելը եւ օրերով վառելը՝ գիշեր-ցերեկ: Ուրիշ հետաքրքրական հաւատալիք մըն ալ այն էր, որ Կաղանդի նախորդ գիշերը կէս գիշերին բոլոր վազուն ջուրերը վայրկեան մը ոսկի կը հոսէին, ով որ նիշտ այդ վայրկեանին աղրիւրէն ջուր առներ, այդ ջուրը ոսկիի կը փոխակերպուէր: Այս պատճառաւ, Հայաստանի բազմաթիւ շրջաններուն մէջ կէս գիշերին, արհամարհելով ձիւնն ու բուժը, երիտասարդներ եւ երիտասարդուհիներ ամաններով աղրիւր կը շտապէին, սպասելով այդ հրաշալի պահուն, որպէս զի իրենց ամանը լեցնէին եւ առանց ետեւ նայելու կամ մէկուն հետ խօսելու՝ տուն վերադառնային:

Հայաստանի այլ շրջաններուն մէջ եւս ջուրի ոսկի դառնալու այս հաւատքը կապուած էր Ծնունդի խթման հետ, ինչպէս էջմիածնի եւ Ծիրակի գիւղերու մէջ: Դալարագեազի մէջ կը հաւատային, թէ նոյնը տեղի կ'ունենար Համբարձման իրիկունը:

Տղաներ եւ աղջիկներ, աղրիւր երբալու ընթացքին մկրատ կը տանէին իրենց հետ, ջուրը «մկրատելու»: Ուրիշներ՝ ցորեն, գարի կամ բիլիր կը

տանէին եւ աղրիւրի կամ գետի մէջ լեցնելով կ'ըսէին.

«Քեզի կու տամ ցորեն, գարի,

Դուն ա ինծի տու բարի

Շնորհաւոր նոր տարի»:

Կայ տակաւին՝ Կաղանդի գիշերը պաղ աղրիւրի մէջ լուացուելու սովորութիւնը, անշուշտ՝ հիւանդութիւն կամ տաժութիւն ունեցողներու պարագային:

ՆՈՐ ՏԱՐԻՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՆԱԶԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՄԵՋ

Հայաստանի զանազան գաւառներուն, քաղաքներուն եւ գիւղերուն մէջ Կաղանդի մասնայատուկ տօնախմբութիւններ կը կատարէին: Նկատառելի կ'ըլլար սովորութիւններու եւ ուտելիքներու որոշ միատեսակութիւնը: Քննական ուսումնասիրութիւններու համաձայն ճշդուած է որ, մինչեւ ԺԹ դարու վերջերը, բազմարիւ տեղերու մէջ, և Յունուարը որպէս նոր Տարի այնքան ընդունելութիւն չէր գտած: Նաւասարդի լը որպէս նոր տարի կը տօնուէր եւ տօնուած է այսպէս՝ Արցախի, Սիսիանի, Զանգեզուրի, Գանձակի եւ Գողթնի մէջ: Նաւասարդ լը կը համարուէր նոր տարուայ սկիզբ եւ որպէս այդպիսին՝ կը յատկանշուէր այդ տօնին յատուկ ուտելիքներով եւ սովորութիւններով: Ղարապաղցին նաւասարդը կը տօնէր իր տան մէջ, ուր տնեցիները ծալապատիկ կը նստէին օցախի շուրջ՝ ուտելու համար նաւասարդի պատմական կորկուտը (միս եւ ցորեն միասին եփած): Վերոնշեալ շրջանները ընդհանրապէս միատեսակ կերակուրներ, սովորութիւններ եւ արարողութիւններ ունէին, անշուշտ որոշ տարրերութիւններով:

Արցախի մէջ նաւասարդը, որ ժողովրդական բարբառով «ազիզ տօն է ղարապաղցիի եւ զանձակեցիի»

համար», կը տօնուէր նոյեմբերի մէջ, այգեկութէն յետոյ: Մասնայատուկ նաշի եւ մրգերու պատրաստութիւնը հասարակաց էր բոլորի մօտ: Ընդհանրապէս նաշերէն, ընտանեկան խրախնամբներէն յետոյ տեղի կ'ունենային հաւաքական շնորհաւորութիւններ:

Արցախի շրջանին մէջ գիւղացիները զիրար կը շնորհաւորէին խնձոր տալով մէկզմէկու:

Վանի մէջ Կաղանդը իւրայատուկ տօնակատարութեան կերպեր ունէր: Տեղական գաւառաբարբառով Կաղանդը տարէ-գլուխ կը կոչուէր: Ամէն տուն այդ իրիկուն իրեն յատուկ պատրաստութիւններ կը տեսնէր: Սեղանը լեցուն կ'ըլլար միրգով եւ օրուայ յատուկ նաշերով, ինչպէս ուրով ճաշ, ուրով եւ փոխինդի ալիւրով շաղուած քաղցր, խառը հատիկ, ողած, (ցորենի եւ կանեփատի խարկածը): Տան մեծի օրինութեամբ, տնեցիները կը սկսէին ընթրել, որմէ յետոյ օրուան յատուկ արարողութեամբ, բոլորը կ'ուղղուէին դէպի մրգասեղան, որ իր բազմազան եւ գրաւիչ միրգերով բոլորին ուշադրութիւնը կը գրաւէր: Անոնք այսպէս՝ ուտել-խմելով եւ զուարճանալով՝ գիշերը կ'անցընէին: Կաղանդի առաւօտեան շատերը եկեղեցի կ'երթային, յետոյ բարեկամները իրարու խմբական այցելութիւններ կու տային: Յունուար 2ի առաւօտեան, աշակերտները եւս, իրենց ուսուցիչներուն միրգ, պտուղ, աւելի հարուստները զլխարկ, բաշկինակ կը նուիրէին:

և Յունուարի առաւօտեան, աղջիկներ ու տղաներ կլոն ու բեկեղ (տեսակ մը Կաղանդի հաց) առնելով՝ աղրիւր կ'երթային, չուրով կը բրցէին այդ հացերը եւ տուն կը բերէին պահելու համար մինչեւ տարեվերջ, որպէս զի հացակարօտ չմնային: Այս

արարողութենէն ետք, տղաները եւ աղջիկները կ'երբային իրենց կնժահօր աջը համբուրելու եւ կու տային անոր՝ իրենց մօր պատրաստած խլիրդը եւ յետոյ կ'երգէին.

Շարոց բերէք, բաստեղ բերէք, նոր հարսներին փայտ տուէք Բաղէշի եւ իր շրջակայ գիւղերուն մէջ Կաղանդը՝ տարեգլխի իրիկունը կը յատկանշուէր այդ օրերու համար յատկապէս պատրաստուած միրգով եւ աչքի զարնող ուտելիքներով։

Մուշի մէջ Կաղանդը կը կոչուէր կախընդող։ Կաղանդը լաւ անցընելու համար կախընդցուն պէտք է բաղցր-անուշ ըլլար, որպէս զի ամրող նոր տարուայ ընթացքին մարդիկ բաղցր ըլլային։ Նոյն իրիկունը մանուկները մրգեղէններ հաւաքելու յատուկ տոպրակներով, տանիքի երդիքներու վրայէն, տան մէջ կը կախէին իրենց տոպրակները՝ երգելով։

**Կախընդող, տող ու տող
Կայներ եմ տանիքի պոլոզ
(ծայրը)**

**Մի հատ թալիք կախընդող
Քամին բռոց զիմ բոլոզ (բրդէ
գլխարկ)**

**Նոր տարուան առաւօտեան,
տղամարդիկ կը հաւաքուէին մերժակայ
հարուստի մը ախոռին մէջ, ուր
իւրաքանչիւր տուն իր կարողութեան
համաձայն, կախընդի եւ իր եփած
կերակուրէն ձէթով թաւահաց, կանեփէ
հատիկ ծոցուր, կաղամրով փլաւ,
ուրով ժիւֆքա եւլն. կը բերէր։
Այնուհետեւ, անոնք երկար սեղանը կը
շտկէին եւ կը սկսէին ուտել՝ կրկնելով
հետեւեալ մաղքանիք։ «Բարի նոր տարի
եղնի աշխարհին եւ երդի նորիկ (ամէնէն
յետոյ) մեզ»։ Կիներ տունը կը մնային՝
տան մեծ ու փոքր անդամներուն
կախընդելու համար՝ մրգեղէններով։**

Նշանուած հարսի, փեսայի կամ նորապսակներու ծնողները կաղանդցու նուէրներով զիրար կը շնորհաւորէին։

Քղիի մէջ Կաղանդի յատուկ նաշերու, խմորեղէններու եւ աւանդական շնորհաւորաններու կողմին՝ կար նաև զիշեր չեղած՝ վառած մոմերով աղրիւր երբալու սովորութիւնը, բանի որ եին աւանդութեան մը համաձայն կ'ըսուի որ ով որ նոր տարուայ ճիշդ կէսին այնտեղ գտնուի, կը տեսնէ աղրիւրի ծորակներէն ջուրի հետ միասին ուկի վազելը։ Նոյն միջոցին կանայք ափով գարի կը լեցընէին ջուրին մէջ՝ ըսելով։ «Առ գարի՝ տուր թարի», երկարի կտոր կը ծգէին ու կ'ըսէին՝ «առ երկար՝ տուր դովլար»։

Կաղանդի վաղ առաւօտեան ժողովուրդը եկեղեցի կը փութար, ուր հանդիսաւոր պատարագ տեղի կ'ունենար։ Պատարագէն յետոյ ամէն մարդուրախ-զուարը տուն կը վերադառնար։ Տան նահապետը կը նստէր իրեն համար յատկապէս պատրաստուած տեղը։ Յետոյ բոլոր տնեցինները կարգով կու գային համրուրել՝ տան նահապետին ձեռքը, զայն շնորհաւորելով։ Ապա, անոնք կը բազմէին Կաղանդի յատուկ նաշերով պատրաստուած սեղանին շուրջ՝ ուտելու եւ խմելու համար։

Երգնկացիններու մօտ եւս կար այն աւանդական հաւատալիքը թէ Կաղանդի կէս զիշերին ջուրի տեղ ուկի հոսէր աղրիւրէն։ Այդ պատճառաւ, այստեղ կիները աման մը կը դնէին հոսուն ջուրերուն տակ, որպէս զի ուկիններէն գոնէ մէկ բանին այդ ամանին կառչէր։ Կաղանդի յաջորդ առաւօտեան, երիտասարդ կիներ եւս սերմնահատիկներով աղրիւրներու մօտ կ'երթային՝ կաղանդելու համար։

Խարբերդի ու թալուի զիւղերուն մէջ եւս նոր տարուան տօնակատարու-

թիւնները կը նոյնանային յատուկ ուտելիքներու, խմորեղէններու եւ մրգեղէններու պատրաստութեան եւ աւանդաբար զիրար շնորհաւորելու մէջ։ Այս զիւղերուն մէջ տղաքը տոպրակներ ի ձեռին, տանիքներու վրայէն իրենց դրացիներու տունները կ'այցելէին շնորհաւորելու համար զանոնի եւ նուէրներ ընդունելու։

Զէյրունի մէջ Ամանորը կը համարուէր զուտ ազգային յաղթանակի օր։ Զէյրունցին նոր Տարին կ'ընդուէր որպէս անկախութեան տարեգլուխ եւ

այդ տօնի մասին գիտելիքներ կը փոխանցէր իր զաւակներուն։

Հայկական կաղանդը հայ ընտանիքներու համար գեղեցկագոյն առիր էր վերակենդանացնելու եւ վերապրելու իրենց հաւատը, աւանդութիւններն ու սովորութիւնները, վերանորոգելու իրենց հաւատը։ Այլ խօսնվ՝ ամանորեան շրջանը նոր յոյսերով, երազներով ու տեսիլքով առաջ նայելու շրջան էր։

ՄԱԳՐՈՒՀԻ Պ. ՅԱԿՈԲԵԱՆ

ԿԵԱՆՔԻՆ ԱՐԺԷՔԸ

Շատեր ըսեր են ու ես ալ կ'ըսեմ,
Թէ աշխարհն է մի մեծ թատերաբեմ.
Ամէն արարած բեմ կը բարձրանայ,
Եւ իրայստուկ դեռը կը խաղայ։
Մին իմաստոնի, միւսը սովեստի,
Կ'ըլլան առարկայ շռայլ գովեստի։
Երբ վարագոյրին դանդաղ անկումով,
Կ'առարտի խաղը, ծափով, աղմուկով,
Անձնիւր դերասան կը քաշոի խուցը,
Կը նագնի կրկին իր նին նագուսոր։

Այս անցողական աշխարհի վրայ,
Դերասաններ ենք մեր վարքը վկայ։
Մէկը իր կեանքով, մաքոր նաւատրով,
Միւսը ձեւապաշտ նիւանդ իր նոգուով.
Մին ազնուական, բարեգութ, գթած՝
Ռորիշ մը ագան, անգութ արարած։
Շատեր դիմակով, շատեր անդիմակ,
Չես գիտեր ո՞վ է նրէշ եւ ո՞վ նրեշտակ։
Բայց մեր մանով, երբ կեանքը կ'աւարտի,
Կ'երեւայ գործը ամէն անհատի,
Թէ ի՞նչպէս խաղաց իր դերը դժուար,
Երկրի վրայ բառու ու խաւար։
Այս ցողայ կեանքը մահէն ետք յստակ,
Ինչպէս աւագը զուալ շորի տակ։

«Մանրավեպ»

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ